

ԺՆՈՒՆԴԻ ԳԻՇԵՐ



Ծնունդի գիշեր, աստղերն երկնեֆին
Աչքերն են կարծես Ամենակալին,
Որ հակառակ մեր մեղքերուն՝ սիրեց
Աշխարհն ու մարդիկ՝ սիրով կարողին:

Ծնունդի գիշեր, աստղերն երկնեֆին
Բիւրեղացումն են Տիրոջ արցունեֆին,
Որ պարտէզին մէջ Ան օր մը թափեց
Մաքրելու համար մարդերու հոգին:

Ծնունդի գիշեր, աստղերն երկնեֆին
Դուներ են բացուած, ուրկէ կը հոսին
Տիրոջ շնորհներն՝ կայլակ առ կայլակ
Վրան մեղսակուռ այս տիեզերքին:

ՏԱՐՏԱՄ ԽՈՅԵՐ

Երբ օր մ'յանկարծ կենայ սրտիս մեքնան,
Բի՛ւր երազներս ալ անկատար երբ մնան,
Հոգիս յայնժամ օրերուն վրայ իր անցեալ
Պիտի կրնա՞յ, պիտի ուզէ՞ ափսոսալ . . . :

Կեանեֆիս վերջին վարագոյրը երբ իշնէ,
Հոգիս Տիրոջ առջև ինքիլիք երբ գտնէ,
Պիտի՞ արդեօֆ հրճուանեն ըլլայ իր բաժին,
Թէ սոսկումով պիտի դիմէ Ոչինչին. . . :

Գ. ՃԱՐՏԱՐ